

եւս վսեմափայլ Կոմսը յարգամեծար սիրով ակնարկելով՝ հաճեցաւ մեր ՀԱՅ-ԳԱՂ. Հ. ԽՈԿՈՆ ՇԱԾԱԿԻՉ Բաժանորդութեան երկու հարիւր օրինակի զրութիւ. ինչպէս նաև տար օրինակ այ Լ. Ա. ՄԱՐԹԻՆԻ ԴԱՇՆԱԿԱՑ. : Այս առատաձենութեանս վրայ այնչափ աւելի երախտապարտ եմք վսեմափայլ Կոմսին, որչափ որ ասիկիս յորդոր մը յուսամք պիտի ըլլայ և այլոց հայրենասիրաց՝ որ ազգիս յառաջադիմութեանը ոչ ինչ ընդհատ են նախանձաւորք՝ մեզի դիւրացընելու՝ որ մեր այս երկար տքնութեանց ու աշխատութեանց պատուը կարենամք ընծայել ի վայելս ազգիս :

Պ. ՊԵՐՖԵ.

Հրատարակելու յամ 1855 և 1856 պարուած Տ. Տիւրիեայ որ մակագրուած է Հայկազունի իննեւսաներուց դարուս, առիթ ոննեցեր եինք նոյն յօդուածին ոռու քարգմանութեան մեկ քանի սխալմունքն ուղղելու՝ որ հրատարակուած էր ի Տիփիս յանուն ՏՏ. Վերտէրկվաքի և Ա. Պէրժէ. : Արդարութիւնը կատիպէ զմեզ բակու քէ Եղիշաս օրագրոյն 1856 մայիսի 20ին թիւն որ ձեռքբերնիս անցաւ՝ տեսանք քէ մեր շուկած սխալները Վերտէրկվաքի և Նակուռնի Տեարց կիերարերին, որ Տ. Տիւրիեթին երկասիրութեան ոռու քարգմանիներն են, և ոչ ամենեւին Տ. Պէրժէին, որ հեղինակ է միայն Պարսկաստանի Հայկազանց վրայի օգտաւես յաւելուածոյն, որ նոյն յօդուածին նետ հրատարակուած է :

M. BERGE.

En publiant, dans le courant des années 1855 et 1856, l'article de M. Dulaury intitulé : *La Société arménienne au XIX^e siècle* nous avons eu l'occasion de relever quelques erreurs dans la traduction russe de cet article, qui a paru à Tiflis, sous les noms de MM. Verderefsky et A. Bergé. La justice nous oblige de dire qu'après avoir vu le numéro du journal *le Caucase* du 20 mai 1856, nous avons pu nous assurer que les fautes que nous avons signalées appartiennent en propre à MM. Verderefsky et Nagourny, traducteurs russes du travail de M. Dulaury, et nullement à M. Bergé, auteur seulement de l'intéressant appendice sur les Arméniens de Perse, qui a été joint à cet article.

ՄԵՀՐՈՒՏԵԱՆՑ ԲՈՐՍԵՐ. ՀԱՅԿԱՀՆ ԶՈՐԱՊԵՏՔ. — Յառվ սրտի խեցինք Թիֆլիսու. մեր արգոյ բղբակցեն Բներուտանց կենազ Բարսեղ Հայկազն երեւելի իշխանին սպալից մահը, մարտի 10 ին : Այս կորստեան ազգեցուքինը իրաւամբ խոր եղեր է, բոլոր քաղաքը սուզ բռներ է, և շուկաները գոցուերնեն: Նոյն ամսուն 16ին ալ բարդարկասորութեան համեմար կատարուեր է. Կովկասեան զաւառաց փոխարքայն Պարփարինսքի իշխանը բոլոր քաղաքական և զինուորական պաշտոնինք է. բարգմագունդ զօրօք ներկայ է եղեր այս տիսուր հանդիսին: Հանգուցելոյն մարմինը բաղնուեր է Խոճի վանաց եկեղեցւոյն մէջ, որ Բներուտան տոնմին առաստաձեռնութեամբը շինուած է: — Այս մեծանուն զօրավանին՝ որ Կովկասեան զաւառաց քաղաքական կառավարիչն եւս եր, բռնամք որ ուրիշ անզամ աւելի ընդարձակ կենազորութիւնը տուուք :

Տ. ՅՈՒ. ՀԱՅՆԵԼԻ ԹՆԿՐԵԱՆ : — Մեծապատի. Թնկրեան Տ. Յովհաննես, որ Յուսատ վաշային սեղանաւորն է ևս իրեն եւս մէկտեղ տէրութեան զրծոց համար Փարփ եւկա, կայսերական շնորհի երրորդ կարգի Մեծինի պատուանշանն ընդունեցաւ :

ՄԱՍԻՆՅԱ Տ. ՅՈՒ. ՊԵՏՐՈՎ. Պօլոյ երեւելի սեղանաւորը, մայիսի 16ին առ Աստուած փոխեցաւ. ի հասակի 75 ամաց : Զերմանանդ, բարեկաչալ, ողորմած և ուսումնասկը ըլլալով, եկեղեցեաց, վասորէից, վարատանց, աղքատաց և կարօւեցու ողորմութիւն չկը խնայիք : Այս քրիստոնէական և ազգամիտական առաջնութեանց իշխանութիւնը իւր վահանան եւ աւագային հիւանդանոցին և դպրատանց : — Երեն ժառանգ և յաջորդ կրողու զմեծապատի. Տ. Ա. Կամի Միասքան, որ իր ազնի բնաւորութամբը ու եռանդուն և առատաձևուն ազգամիտութեամբը յարգոյ ու սիրելի եղած է ամենուն և պարծանք Միասքանց քաջատանմիկ գերդաստանին : (ՄԱՍԻՆ)

ԿԱՐԱՊԵՏ ԷՖԵՆՏԵ ՄԿՐԵԱՆ. Պահէճիկի (Նիկոմիդիոյ վիճակին մէջ) բարեհամբաւ. իշխանապետը մայիսս ամսուն 42ին վախճաներ է ի հասակի 65 ամաց : Այս կորուաց մեծ ցան է պատճառակը ի Պահէճիկ և ի բոլոր վիճակին, հանգուցելոյն շերմանանդ նողեսիրութեան ու ազգամիտութեան համար՝ որով կաշխատակը հանապահ ի պայծառութիւն եկեղեցւոյ և վարժարանոց :

(ՄԱՍԻՆ)